

Եւ գործէր յաճախ եւ յաւէտ արդարութեամբ եւ նախանձախնդրութեամբ մինչեւ տէնածէլի լինել յաշս կուսակալաց, յորոց բազումք էին ի գաղարեալ նախարարաց, յեպարքոսաց, ի սիրելեաց կամ ժերթ ի քեռայրից վեհ. Կայսեր, որպիսիք էին հոչակաւոր Ռիզափաշայ (երբեմն սպարապետ), Սարեմ փաշայ (երբեմն մեծ-եպարքոս, արքեցող), Նամսդ փաշայ, Շէրիֆ փաշայ Եղիպատացի, Խալիլ փաշայ (քեռայր Սուլթանի) եւ այլք:

Ատէր ստել սա եւ զկաշառակութիւնս եւ զմասհակցութիւնը ի կապալառութիւնս տասանորդաց (միւլթէղիմ):

ԳԼՈՒԽ ԺԷ.

ՅԱՂԱԳՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՆ ՎԻՃԱԿԻՆ ՀԱՅԱՑ ԿՈՒՏԻՆԱՅ

Յետ անկման Առաջնորդութեան Հայոց Իկոնիոյ (Գոնիա), էր երբեմն Կուտինա (Քէօթահիա) քաղաք հոչակաւոր եւ ի հնումն ենթարկէր եւ Պրուսա սակաւաթիւ զաղթականութեամբ հովութիւնն Առաջնորդի Հայոց Կուտինայու:

Գաղթեալ էին Հայք ի Կուտինա եւ ի չըջակայս՝ որսէս եւ ի Պրուսա եւ ի մերձակայսն՝ ի կողմանց Կիլիկիոյ եւ կեսարիոյ, անցեալ ընդ Իկոնիա, յաճախեալ ի վերջին աւուրց Ռուբինեանց: Է անդ ստուար մատեան մի ի ինւթիւկ անուն, հաստատեալ ի ՊՂԴ (1443-5) թուոց հայկական, յորում դտանիմք զկարեւոր արձանագրութիւնս եւ զտեղեկութիւնս համառօտս զանձից անցելոց, եւ զթաղաւորաց: Յորում երեւին, զի յաւուրս Սուլթան Մուրատի (Բ.), յամս Տեառն 1421-1444 կանգնեալ են Հայք գաղթականք զառաջին եկեղեցի յանուն Ս. Աստուածածնի ի Կուտինա ջանիւք Կոստանդիին երէցի: Եկեղեցիս այս ընդ երկուց եկեղեցեաց մատնէ ի լուր հանդէրձ քաղաքաւ յամի ազգ. ԶԿԱ ի թշնամեաց (1500-1510 թուին):

Ապա ուրեմն հաստատութիւն հայ զաղթականութեան ի Կուտինա հասանէ մինչեւ ՅԺ-ԺԴ գարս: Եւ մի զկնի միոյ կանգնեալ զերիս եկեղեցիս եւ վերականգնեալ են զերկուսն միայն յետ հրկիզութան:

Երեւին հաստուկոտոր տեղեկութիւնք ինչ ի Քիւթիւկի զվարչութենէ եւ զվիճակէ Հայոց տեղույն, զԱռաջնորդացն կարգելոց ի կիլիկիոյ եւ զջանից ոմանց քահանայից եւ իշխանաց հանդերձ այլովքն:

Ուրպէս տեսանի յաճախ, զի ուր Հայք բաղկանան ի խառն գաղթականութեանց, աստի եւ անտի, մանաւանդ հաստատելով զեկեղեցիս երկուս եւ աւելի, կուսակցութիւնք եւ խոռվութիւնք երեւին անխափան, հակառակութեամբք հալածեն եւ կործանեն զմիմեանս: Իսկ

անդ՝ ուր սակաւախառն են գաղթականք եւ ունին զմի և կեղեցի, տիրէ առաւել խաղաղութիւն եւ միութիւն՝ բաղդատեալ ընդ այս:

Հստ այսմ ուրեմն, մանաւանդ յետ տեղափոխութիւնն Յովկիկիմ
Եպ-Եփի ի Պրուսա եւ անտի ի Կ. Պոլիս, տիրէր կուսակցութիւն եւ
խոռվութիւն եւ ի Կուտախնա, եւ Առաջնորդք տկարանային սիրաշա-
հել զնոսա, վասն որոյ փոխադարձ ամբաստանութիւնք եւ բողոքք
տեղային ի Պատրիարքարան եւ ի վերջին երկուս զարս յաճախէր
փոփոխութիւն առաջնորդական, որպէս պարզէ Քիւթիւկն վերյիշ-
եալ, ուր անձնիւր Առաջնորդք մատամբ իւրով համառօտեալ արձա-
նագրեալ է զանցս իւր եւ զպաշտօնավարութիւն, որպէս անսաք ա-
չօք մերովք եւ ունիմք զպատճէնն կամ զօրինակն Քիւթիւկի:

Պատրիարքարան փորձէ քանիցս միացուցանել զվիճակ կուտինայու ընդ Պրուսայու, որպէս միացուցեալ է յաւուրս Յարութիւն եպ մէ (ի վարդապետութեան) Եղեսացոյ, եւ այսպէս ազգել Կուտինայու, այլ ստիպեալ է ի նորոյ հաստատել զառանձին առաջնորդութիւն եւ կարգեալ է ի կառավարիչ դֆէորդ վարդապետ Էօմէմեշցի, յետ որոյ զՊօղոս վարդապետ Ֆիզիգայ կ. Պօլսեցի, յետ որոյ զԹովմաս վարդապետ Մարացի (վախճանեալ անդ), ապա զՅովսէփ վարդապետ Պրուսացի սկսեալ ի 1835-8է յամն Տեառն 1848-52:

Զկնի անցից Յովսէփ Վարդապետի Պրուսացոյ, որ կարգեալ էր յառաջնորդի կամաց քահանէ ի 1ն Դեկտ. 1848մի, յետ մահուան թովմասու մաղձայուական ախտիւ, յամի Տեսան 1851 ի նորոյ որոշէ Պատրիարքական Վարչութիւն կ. Պօլոյ և միացուցեալ զկուտինա ընդ Պրուսայու՝ յանձնէ Գէորգ Եպ. Եպ. թեմակալի Պրուսայու, ոչ ունին առեւեալ մերժման և հրաժարականի վերջոյն:

Վասն որոյ Գէորգ Եպ. խոնարհեալ ի հրաման հոգեւոր իշխանութեան յամի Տեառն 1851 եւ ի 10ն Մայիսի ուղևոյ լինի եւ ըմջի յայցելութիւն համայն վիճակի կուտինայու սկսեալ ի սահմանաց Պիլէճիկու, նախ քան զբաժանել վերջոյն որ յաւուրս երկրորդ առաջնորդութեան Յովսէփայ յամուն 1858-59: Սակաւաթիւ էին հայք գիւղօրէից վիճակին կուտինայու, բացի Պիլէճիկի, ի Մուրատչայէ եւ ի Թաւշանիլ անուանեալ վանքափիւրէ, որոյ բնակիչք զաղթեալ եկեալ են ի Վանք գեղջէ Շամախույ վիճակի: Թուրքախոս են Հայք որպէս կուտինայու, նոյնպէս Պիլէճիկի, Մուրատչայու (Գաղթողքի Պարսկաստանէ) եւ այլոց ոմանց:

Ի սուզ ինչ ժամանակի շրջեալ ի չինս, ըստ կարելոյն ջանայ մխիթարել զժողովուրդ, խաղաղել գներքին երկպառակութիւնս,

բարեկարգել զեկեղեցիս, եւ վերադարձեալ ի Կուտինայ հաշուեցուցանէ զերկուս կուսակցութիւնս բարձեալ զգժուռութիւնս, յաւելեալ եւ զայս, որպէս գրեալ է ինքն Տ. Գէորգ Եպ. ի Քիւթիւնի եւ մեք արձանագլուխմք ասու:

« Պարտ անձին համարեցայ լնդ այլ բարեկարգութեան հողալ « եւ զսա, զի եկեալ տեսի զի սակաւաթիւ ժողովուրդք Աղջիս յեր- « կուս են բաժանեալ ի պատճառս երկու գոլոյ եկեղեցեաց, եւ քա- « հանայք եւ դպիրք բաժանեալ յերկուս, երկոքին եւս լեալ անպա- « տեհ, եւ եկեղեցական արարողութիւնք եւ պաշտամունք Սրբոյ « Պատարագին անշուք: Ի փառաւորել եւ ի չքեղաղարգել զեկեղե- « ցական հանդէսս, հրամայեցաք երկուս եօթնեակս ի Ս. Աստուա- « ծածին եկեղեցւոջ առնել ժամերգութիւն, եւ երկուս եօթնեակս « ի Ս. Թորոս եկեղեցւոջ, եւ ժողովուրդք քաղաքիս հայապդի միա- « համուռ ժողովեալ են անդ ուր պաշտամունքն իցեն: Այլ քանզի « հեռարնակացն գժուարութիւն լինէր ի ձմեռային եղանակի գնալ « յեկեղեցին, եւ ի մերձ կացուցանել զերկուս թաղմն կարօտ էր « Եաղձեան Սարգսի տանն՝ լնդ որ ճանապարհ բացեալ երկոցունց « կողմանց լիցի դիւրութիւն յերթեւեկս: Ուստի ինդրեցաք ի րա- « րեղարդ Հովիւեան Յակօր աղայէ (ի Կ. Պօլսոյ) որ զանէր ասա « Գումբանիս պաշտօնիւ (ի դիմաց Անատօլու Գումբանեսալ ընկե- « րութեան Հայոց, հրովարտակաւոր սեղանաւորաց եւ դրամա- « տեարց. Վ. Ե. Մ.) , եւ նա իւրով իսկ ազգասիրութեամբ գնոյ առ- « եալ զտուն Կարկանան Գէորգին եւ տուեալ ձրի Եաղձեան Սար- « գըսի, եւ գնեաց ի տանէ նորին տեղ ինչ, որ անտի ճանապարհ « բացաք ի դիւրութիւն երթեւեկաց: Ուստի այս ճանապարհ յիշա- « տակ է Հովիւեան Յակօր աղայի. Տէր Աստուած օրհնեսցէ զրա- « րեղաշտութիւն նորին, եւ լուսաւորեսցէ զհոգիս ննջեցելոց նորին: « Արդ ի յայտ ածել նորին աստուածսիրութիւն արձանագրեալ աս- « տանօր կնքեցաք»:

Գէորգ Արքեպիսկոպոս Պրուսայու

« 1851 Օգոստ. 15

եւ Կուտինայու

« ի Կուտինա

կնիք

Տուեալ Գէորգայ Եպ. -ի եւ զայլ պատուէրս յնդ այլոյ դպրո-
ցական եւ եկեղեցական բարեկարգութեանց առ քահանայս, իշխանս
եւ առ ժողովուրդ մեկնի ի Կուտինայէ եւ վերադառնայ ի Պրուսայ,
եւ առաքէ ի փոխանորդ ի Կուտինա զԵփրեմ վարդապետ Հաւլու-
նեան Պրուսացի ի Միաբանութենէ Արմաշու:

Իսկ յամսեանն փետրվարի 1852ամի, յաւուրս Պատրիարքու-

թեան Յակոբ Եպ.-ի (Երբեմն Յակոբոս Եղելսի), Հրաժարի, Առաջ-նորդութենէ Կուտինայու պատճառեալ իրաւամբ զգաւարութիւնս ճանապարհաց եւ Երթեւեկութեանց, մինչ հարկ էր ի ժամու եւ ի տարաժամու փութալ այցելել ի հեռաւոր զիւզս վիճակին այնորիկ եւ պաշտպանել զժողովուրդ յորոգայթից պատականաց, որք նորութիւնն ոգեւորութեամբ լսա թելարդութեանց Հասունեան Գերապայ-ծառի գուն գործէին առնել զեկամուսս, որսալ զմիամիսս պատըր-ուակեալ ազատել յարքունական տրոց, եւ այսօքս որոննեալ եւ յուղեալ զժողովութիւնս ի զիւզօրայս։ Սակայն Պատրիարքարան մեր-ժեաց ի նորոց գհրաժարական սորա։ Պնդեաց սա եւ յաջողեցաւ սմա թողուլ զկուտինա ի Յունիսի։

Եւ զի առթիւ յուղմանցդ խարդաւանէին պատական քարոզիչք եւ ի Թիւրքմէն զեղջ ի վիճակին Կուտինայու, եւ ըողոքք Հայոց հարազատաց ընդ զէմ հարաստահարութեանց սակաւաթիւ ուժացե-լոցն հայոց ի պատականութիւն եւ ժողովրդապետի նոցա սախակեալ էր զՊատրիարքարան կարգել զքնութիւն, վասն որոյ յամսեանն Մարտի (1852) փոխանորդ պատրիարքական (վէքիլ) թագէսս վար-դապետ (ապա եափսկոպոս) թէքիւտաղցի եկեալ ի Պրուսա, զնաց անդը ընդ քննիչ էնէզ էֆէնտի որ ի զիմաց Օսմանեան կառավա-րութեան, որք յետ աւարտելոց զքնութիւն իւրեանց եւ հաստատե-լոց զիսարդաւանութիւնս եւ զմեղադրութիւնս պատականաց եւ ժո-ղովրդապետի նոցա, վերադասնան ի Պրուսա եւ ի նորոյ հիւրասի-րէ Գէորգ Եպ. զթագէսս վարդապետ, զնիկողս Եպ. Սաեցի քա-ջաքարող (որ Երբեմն ձեւացաւ կաթուղիկոս ինքնագլուխ) եւ զՊա-լուստ գրագիր յԱռաջնորդարանի, ի 15ն Ապրիլի։ Զկնի տասն ա-ւուրց մեկնեցաւ վերադասնալ ի Կ. Պոլիս։

ԳԼՈՒԽ ԺԲ.

ՅԱՂԱԳՍ ԳԱԼՍՏԵԱՆ ՍՏԵՓԱՆՆՈՍ-ԱՂԱԻՆԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Ի ՀԱՆՔԱՋԵՐՄՈՒԿՍ Ի ՊՐՈՒՍԱ.

Երբեմն Պատրիարք Կ. Պոլսոյ, առաջնորդն Արմաշու և Նիկո-միտայ Տ. Ստեփաննոս-Աղաւնի Արքեպիսկոպոս Պրուսացի կանխաւ գրեալ էր եւ աղդարարեալ Տ. Գէորգ Եպ.-ի սակս տկարութեան իւրոյ, որպէս եւ 17 Յուլիսի (1852) եկն եհաս ի Պրուսա ի հայ-րենիս իւր, զոր հիւրասիրեաց հոգեւոր որդի իւր Գէորգ Եպ. ի Պօյու-Կիւզէլ հանքաջերմուկս ի Զէքիրկէէր զեղջ մեծաւ պատուով։

Առթիւ Գալստեան Աղաւնոյ ոգեւորութիւն մեծ տիրէր ի Հայո-քրուսայու, միանդամայն ուրախացեալ էր յանչափս Գէորգ Եպ.։

Ոչ թողոյլ զպակասութիւն ինչ ի հիւրասիրելն զհոգեւոր ծնող իւր , յորում մրցէին եւ եկեղեցականք ընդ Առաջնորդի իւրեանց :

Սակաւ ինչ կազմուրեալ Ստեփաննոս Արքեպո . հաճեցաւ ի խընդիրս Գէորգայ եւ Հայոց , եւ էջ ի Ս. Եկեղեցի առ ի քարոզել եւ ի մատուցանել զՍ. Պատարագ մեծահանդէս :

Թախանձէ Գէորգ եւ ինդրէ յԱղաւնոյ ելանել յաթոռն աշտկողմեան , զոր մերժէ նա առարկեալ իրաւամբ զիրաւունս Առաջնորդի եւ զկանոնս Եկեղեցւոյ ըստ եպիսկոպոսաց եւ թեմակալաց , միանգամայն պատուիրէ զնել զաթոռ ի ձախակողմեան դասու յանուն եւ ի պատիւ երբեմն Պատրիարքի առարկեալ : Եւ ըստ այս կանգնի աստ :

Ծերունին Ստեփաննոս յիշատակաւ Հոգեւոր Ծնողի իւրոյ Պօղոս Ա. Եպ .-ի Գարագողեան եւ ի տես հայրենեացն յուղի յարտասուս ի քարոզելն , յուղէ զիսունն բազմութիւն Հայոց , որոց ոչ բաւէր եկեղեցի , օրհնեաց եւ գովեաց զԱռաջնորդ զՃ . Գէորգ եւ զբարեպաշտ Հայոց ուրախ լիալ ընդ բարեկարգութիւնս եւ ընդ պայծառութիւնս Եկեղեցւոյ եւ դպրոցաց , յորդորեաց յարատեւել ի սոյնպիսի ջանս :

Էր Ստեփաննոս ի հասարակ դասակարգէ եւ ի ցեղէ ձիւնիգեանց () : Եղրօր սորա անուանէին ի հեծուկս կամ ի կատակս Ըրկանտը-իմամլը : Պարասէլ եղրային եւ գործէր զընտիր կէզի (կերպաս) ի կամարակապ քարտւկրեայ խանութիւ Ըրկանտը կամքոյ , եւ էր քաջահմուտ եւ առաջին յիւրում արհեստի կերպասագործութեան : Եւ զի էր եղրային Եպիսկոպոս , Առաջնորդ եւայլն մականուանակը Պրուսացիք ետուն նմա ի կատակս զանձահ մականուն իմամլի Ըրկանտոյ (իբր մահմէտական պաշտօնեայ Ըրկանտոյ) :

Էր նա ամուսնացեալ եւ ունէր զէորս որդիս , երկու ուստերք եւ երկու զստերք . Էր տուն նորա ի կողմն Եշրէֆէլէր թաղի կամ Քիւչիւք մէզարլըֆի , երբեմն յանել փողոցի , ընդ որ ելանեն այժմ ի Շապան Պահնալպար :

Մեծամասնութիւն ծառայից Ստեփաննոսի եւ փոքրաւորացն է-ին ի Պրուսայէ , յորոց մի եւ գլխաւոր էր Ստեփաննոս թանգերեան՝ այր հմուտ զրոց , եւ ամուսնացեալ ընդ թոռան Պօղոսի Կէօյիւայէլիւքէան՝ մօրեղբօր մերոյ մօր : Երկրորդ էր Մելքոն քահանայ Ուզուն-Արթինեան :

Աշակերտ նորա էր երբեմն պատրիարքական տեղապահ Ստեփաննոս Եպ . Առաջնորդ Նիկոմիտայ : Որոյ աշակերտ էր Գէորգ վարդապետ (ասպա եպիսկոպոս) Դերձակեան , որ ապա եղեւ Առաջնորդ Կուտինայու յետ մահուան Յովսէփ Եպ .-ի :

իր ամիս մի կացեալ Ստեփաննոսի ի հանքաջերմուկս եւ վայելեալ զլիառաս հիւրասիրութիւնս Հոգեւոր որուոյ իւրոյ, ի 27ն Օդոստոսի վերադարձաւ ի Կ. Պօլիս առ ի երթալ անտի ի վիճակ իւր եւ յԱրմաշ :

Ի յաջորդ ամի յամսեանն Ասլրիլի (6) կնքեաց Ազաւնի զկեանս իւր եւ փոխեցաւ առ Տէր : Ասէին լինել ամաց իր եօթանասուն :

Իսկ առաջին պաշտպան Գէորգայ, կարապետ Արքեպ. երբեմն Պատրիարք, զոր եւ սիրէր յոյժ Տ. Գէորգ եւ գովէր հանապազ ընդ քաղցրաբան քարոզիցն, վախճանեալ էր յաւուր Վարդավառի յ30 Յուլիսի 1850 թուականի, յիւսկիւտար ի Կ. Պօլիս, լեալ ամաց իր վաթսուն եւ վեց թաղեցաւ նա յիւրակերտ գերեզմանի ի հասարակաց գերեզմանասոան մերձ ի Պաղլար-Պաշը՝ յիւսկիւտար :

ԳԼՈՒԽ ԺԹ.

ՅԱՂԱԳՍ ԳՆԱԼՈՅ ԳԷՈՐԳԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ Ի Կ. ՊՈԼԻՍ

ԵՒ ՅԱՂԱԳՍ ԱՆՑԻՑ ԻՆՉ.

Ժառանգական սեփականութիւնք տեղեաց կանանց որ զառաջեաւ վանդակի ի վերնատան եկեղեցւոյ, որպէս յիշեցաք քանիցո, յարուց անէին յաճախ զվէճս, զկագ, զկախ, զկրփափործ զգլորումն մինտէրաց (նստալաթ կամ զորգիկ) ի վայր ի վերնատանդ ի գլուխս արանց, պատճառէին բազմիցս եւ զդադարումն ժամերգութեանց, յորում միջոցի ելանէին քահանայք ի վերնատուն առ ի խափանել զկոխս եւ զազմուկս վիճաւոր կանանց :

Գոգցես գլխաւոր եւ ծանր ինդիր էր այս ի Պրուսա, եւ իշխանապետք եւ իշխանք ակնածեալ ի միմեանց, ըստ որում ունէին զադգականութիւնս, կամ զինամութիւնս եւ կամ զբարեկամութիւնս, թող զառեւտրական յարաբերութիւնս եւ զշահս, զդուշացեալ միանգամայն յազդեցիկ կանանց, մնային անփոյթ, մանաւանդ թէ յերկուս ոտս եւ երկդիմի կաղուցեալ Հանդէպ Առաջորդի եւ բարեկամացն, լինէին պատճառ ընդարձակման վիճուց եւ զժուութեանց :

Ճարտար այրն Մատթէոս աղայ Գապաքճեան սպասէր միշտ պատեհ առթից, իբր յորսալ ձուկս ի պղտոր ջրուջ, եւ ջանայր առնուլ զվրէժ ի Գէորգայ՝ ի գաղտնի թելադրեալ եւ խրախուսեալ նաեւ զինդիրս եւ զվէճս այսպիսիս, ընդ դէմ որոյ անկեղծութեամբ իմն եւ անպատրոււակ մաքառէին կարապետ աղայ Սարաֆեան եւ կարապետ աղայ Ամիրայեան. իսկ այլք զդուշանպային, թէպէտ ի զաղտնի էին հակառակորդք Մատթէոսի՝ բաց ի սակաւուց ոմանց :

Ստուար մեծամասնութիւն ժողովրդեան էր համակիր եւ ի կողմն Գէորգայ :

Խնդիրք այսպիսիք քանիցս յուղեցին զժողովուրդ ընդ դէմ Մատթէոսի, այլ Գէորգ խոհեմութեամբ խաղաղեցոյց զնոսա եւ ոչ տայլ ասպարէզ երկպառակութեանց :

Սակայն Մատթէոս ոչ հանդարտէր եւ ոչ դադարէր ի խարդաւանութեանց, միանգամայն ջանայր ի գաղտնի պատրաստել եւ առաքել ի Պատրիարքարան զամբաստանագիրս զԳէորգայ՝ ապաւինեալս յաջակցութիւնս, մանաւանդ, ի թելադրութիւնս Մատթէոս Եպ-օփ, եւ ի պաշտպանութիւն ամիրայիցն Պօղոսի Տատեան եւ Ճանիկի Փափագեան։ Ճանիկ միանդամայն էր բարեկամ Գէորգայ, որպէս էր եւ Մաքսուս ամիրայ, որ սիրէր զսա յոյժ։

Ոչ կամէր Գէորգ խայտառակել խսպառ զՄատթէոս արտաքսեալ եւ յազգային ժողովոց եւ յիշխանապետութենէ, զի մի՛ առաւել գրգռեսցեն զժոտութիւնք եւ խոռովութիւնք ծանունք, յորպիսիս քաջ էր եւ հնարագէտ Քապաքճեան, բայց ոչ յաջողէր դարձեալ սիրաշահել զնա ցորչափ հետեւէր նա առնուլ զվրէժ, բերել ի ձեռս զազգեցիկ զիւս եւ զդեկավարապետութիւն (իբր Մենտոր) յազգային գործո, կարգել ի նորոյ յանդամ նահանգային կառավարական ժողովոյ յօդուտ եւ ի շահ անձնին իւրոյ՝ հակառակ կամաց եւ շահուց ստուար մեծամասնութեան ժողովրդեան։

Վասն որոյ ճանձրացեալ Գէորգայ Եպ-օփ յանցիցդ եւ յասիական վարուց եւ ի բարուց իշխանապետաց եւ իշխանաց առաւել քան ի նենդամտութեանց, ի խարդաւանութեանց եւ յորդայթից Մատթէոսի, կամեցաւ երթալ ի գաղտնի ի Կ. Պօլսի ի 45 Փետրվարի 1853 ամի։ Զիք ինչ ի ծածուկ որ ոչ յայտնեցի։ Մանաւանդ ոչ էր դիւրին պահել զուղեւորութիւնդ գաղտ ի ժողովրդենէ կամ ի ներկայացուցչացն։ Բայտ այսմ իմացեալ ժողովրդեան զմիաս Առաջնորդի իւրեանց սիրելոյ՝ պաշարեցին զԱռաջնորդարանաւ, եւ արտասուրօք պաղտաէին զսա դադարել ի մտադրութենէ իւրմէ եւ մնալ սպառնացեալ յարձակել եւ ի վերայ տան Մատթէոսի։ Եւ այսպէս սպառնակէ ժողովուրդ զթախանձանս իւր մինչեւ ցԹրդ օր Փետրչարունակէ ժողովուրդ կամ առաջնորդ առուր խոստանայ սա առաջի ստուարաթիւ բաղմութեան ժողովրդեան մնալ ի պաշտօնի իւրում ի Պրուսա։

Այսու առթիւ առնու Գէորգ զհաւանանութիւն եւ գաղարեցնեալ զվարչութիւնս իշխանապետաց եւ իշխանաց շարունակելոց ի վաղ ժամանակաց հետէ, հաստատէ զհոգարարձական վարչութիւն կամ զվարչական ժողով (Աղալար մէջլիսի) բաղկացեալ յիօթանց անձանց, ընդ որս էր դարձեալ Մատթէոս։

Սակայն եւ այս տնօրինութիւն ոչ օգնեաց, եւ դժնիկն ոչ փոխէր զբնութիւն իւր: Մանաւանդ թէ յաւելոյլը օր աւուր զգառնութիւնս եւ զթոյն սրտի, եւ սպասէր յաճախ դիպող առթի՝ առանց երբեք դադարելոյ:

Առ իմանալ զանհանդուրժելի բնութիւն եւ զկարիձութիւն Մատթէոսի, բաւական լլոցի պատմել հետագայն համառօտիւ:

Ի վերագառնալ թաղէոս վարդապետի պատրիարքական իսկանորդի ի քննութենէ որ ի Թիւրքմէն զեղջ (Ապրիլ 1852ի) եւ ի հիւրասիրելն Գէորգայ զնա յԱռաջնորդարանի, տայ նմա ի կիւրակէի խօսել զքարող եւ մատուցանել զՍ. Պատարագ:

Յետ արձակման Ս. Եկեղեցւոյ՝ յորդամ ժողովեալ էին իշխանապետք եւ իշխանք յընդարձակ սենեկի Առաջնորդական փոխանորդի ի ներկայութեան փոխանորդ Պետրոս վարդապետի զովէ Մատթէոս զքարող թաղէոս վարդապետի, եւ յաւելու ասել միանդամայն. «Հօքտան տըր պէօյլէ կիւզէլ քարոզ իշխափիմիզ եօղուտու» (ի բազմաց հետէ ոչ էաք լուեալ զգեղեցիկ քարոզ այսպիսի): - (Քառզն էր առակախօսութիւն երկաթակիր մկան):

Ներկայք հայեցեալ յիւրաքանչիւր երեսս, ոչ ոք կշռէ նմա զպատասխանի ինչ, եւ ոմանք բաւականանան խոժոռեալ զղէմմն:

Արդ ինքնին պարզի բնութիւն եւ ոգի Մատթէոսի այսու չնչին պատմութեամբս:

Սակայն ոչ աւելորդ համարեսցի ասել եւ զայս, զի քարոզք եւ ատենաբանութիւնք Գէորգայ էին ընտիրք եւ իմաստալիցք, ազդուք եւ պիտանիք ընդ համառօտութեանցն, մինչ թաղէոս տկար էր յոյժ եւ պառաւաբան, յաջողակ միայն ի զուարձաբանութիւնս եւ յառակախօսութիւնս երկարակիր մկանց, զորպիսիս կամ զմիեւնոյն քարոզս խօսէր ուր եւ գտանէր: Վայե՞լ է արդեօք զուարձացուցանել զժողովուրդս յեկեղեցիս յաճախսակի ծիծաղիւք, լիաթոք եւ քրքջալիր քահանկօֆ եւ այսպիսեօք խայտառակութեամբ, թողումք ընթերցողաց ի դատել:

Ապաքէն այրն այս ոչ էր արժանի վեհանձնութեան եւ ներողամտութեանց, հարկ անհրաժեշտ էր հեռացուցանել խսպառ զնա յաղցային գործոց, կամ ենթարկել քմահաճոյին եւ վարչապետութեան նորա ըստ ամենայնի, որ էր յանհնարիցն:

Վասն որոյ մնայր Գէորգայ Եալ -ի մաքառել զօրհանապաղ ընդդէմ Մատթէոսի, կամ թօթափել զփոշի ոտիցն եւ ինքնին հեռանալ ի Պրուսայէ եւ վերագառնալ ի Կ. Պոլիս հրաժարել յԱռաջնորդութենէ, առանց ունկն տալոյ թախանձագին աղաչանաց ժողովրդեան,

Գիտէր Գէորգ Եպս . զի Մատթէոս Գալաքճեան կազմեալ զամբաս-
տանագիր ինչ ի գաղտնի սակաւաթիւ կուսակցութեամբ իւրով՝ ա-
ռաքեալ էր ի Պատրիարքարան , եւ պատուիրէր գլխաւորաց ազգայ-
նոց եւ բարեկամացն ընդ ներկայացուցչաց ստուար մեծամասնու-
թեան ժողովրդեան՝ մնալ ի խաղաղութեան եւ ի սէր եւ ի պատիւ
իւր , զգուշանալ ի յուղմանց եւ ի գժտութեանց , արդելուլ զնապա-
տաւոր հանրագիրս , միանգամայն առ ոչինչ համարել զջանս եւ զգե-
րսս սակաւաթիւ հակառակորդաց եւ ահա ի 13ն Մայիսի (1853) ըն-
կալաւ զհրաւիրագիր Յակոբոս Արքեպս . Պատրիարքի առ ի փութալ
ի կ . Պօլիս : Պահեաց Գէորգ զայս ի ժողովրդենէ եւ ոչ ումեք ի
բարեկամացն ասաց ինչ , եւ պատրուակեալ զազգային դործս ինչ , ի
27ն Մայիսի ել եւ եկն ի կ . Պօլիս եւ իջեւանեցու ի տուն քեռ իւրոյ
ի Կէտիկ-վիաչայ :

ի 17ն Յունիսի ներկայանան Գէորգ Եպ. և Մատթէոս Գալաք-
չէան առեան Գէորգոսին Փողովոյ ի Պատրիարքարանի :

Զկնի թեթեւագոյն հարցափորձից՝ խառն ընդ բուռն վիճուց՝ ժողովն ինքնին պարզեց վիարդաւանութիւնս Մատթէոսի Գալաք-
ճեան եւ զկեղծ ստորագրութիւնս ամբաստանագրոց ընդ հնար-
եալ զրպարտական ամբաստանութեանց, յանդիմանէ զդապաքճեան,
որ առ ահի լաց դառնապէս եւ գոչէ մեղայ : Հուսկ ուրեմն միջնորդ-
կացեալ ձանիկ ամիրայի՝ հաշտեցուցանեն ձանիկ եւ Պօղոս ամի-
րայը զնա ընդ Գէորգայ Եպսի՝ խնդրելով ներել նմա իրեւ առն
ողորմելոյ, միանդամայն պարտաւորեն զԳէորգ փութալ վերադառ-
նալ ի Պրուսա՝ մինչ սա ոչ կամէր, եւ հուսկ ուրեմն համակերպե-
ցաւ առաւել բանից Միջագիւղաբնակ Մաքսուտնեւ ձանիկ ամիրային
քան Պատրիարքի ողորմելոյ:

qJ0h h

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԵՈՐԳԱՅԻ Ի ԿՐՈՒՏԱ

ԵԿԱՆՈՒԹԵԱՆ ՏՕՆՏՈՒՐՄԱՅԻ

Համաձայն իոստման իւրում փութայ Գէորգ Եպիսկոպոս ի 20ն Յունիսի (1853) մեկնել ի Կ. Պօլսոյ՝ շողենաւաւ, ընդ երէկս հասա- նէ ի Պրուսա ի մեծ ուրախութիւն եւ ի միթթարութիւն ժողովը բ- նէ ի Պրուսա ի մեծ ուրախութիւն եւ ի միթթարութիւն Մատթէոսի Գալաքնեան եւ գեան, որք լուեալ էին զմեքենայութիւնն Մատթէոսի Գալաքնեան յուղեալ յոյժ, այլ Գէորգ էառ զառաջս գրգումանց եւ հանդարտե- ցոյց զյուղեալ՝ փութարվ ի վերադառնալ:

Խորհեցաւ Գէորգ կառուցանել զընդարձակ դպրոց օրիորդաց եւ փոխադրել անդր զանձուկ դպրոցն Ս. Հոխմիմեանց :

Համաձայնեալ ընդ փոյթ ընդ ժողովականաց եւ գլխաւորաց աղքիս, որոշեաց ի վերին եզերս Զիթաստանի Եկեղեցւոյ որ առաջի Առաջնորդարանի յաջակողմեան եղեր ձորոյն Կէօֆ-տէրէի առ փողոցաւ յէշրէֆիլէր թաղի կանգնել զշչն ընդ որով կամէր հաստատել զփուռ եւ զիսանութոյ ինչ յարդիւնաբեր կալուածոյ յօգուտ Եկեղեցւոյ :

Որոյ վասն յին Օգոստոսի (1853) ձեռնարկեաց բանալ զհիմունս հաստատունս, եւ կանգնել զքարուկրեայ որմունս երիւք բաժանմամբք : Անդ էր տեսանել զողեւորութիւն ժողովրդեան, որք ինքնայորդոր կրէին ի ձորոյ զաւազ եւ զքարբնս ի պէտս չինութեան : Տօնտուրմա (որպէս եւ զհամայն քարուկրեայ չինս) անուանէր ժողովուրդ զշինութիւնս զայս, որ եւ կրկնակի Եցոյց զօգուտ՝ ապահովեալ զհանդիպակաց վրալոց եւ զտունս ի սահելոյ եւ ի կործանելոյ յերեսաց Սեւզրոյ, որ գործէր զաւերս ի վերին կողմունս սկսեալ ի հին ջրամբարէ Եթլորզի (Մահզէնի), որպէս տեսանի ցարդ :

Աւարտեալ ի յաջորդ ամի (1854) զորմունս առանց զանդիտելոյ ի պատերազմական տաղնապից սաստկացելոց ընդ մէջ ոուսաց եւ օսմանցւոց, որոց - օսմանցւոց - միացեալ էր եւրոպական Դաշնակցութիւն Անդղիոյ, Գաղղիոյ եւ Սարտինիոյ ընդդէմ ոուսաց, սկսաւ նախ եւ շինեաց զփուռն (խանութ) հասարակաց յարեւելեան կողմն ըստ երկարութեան :

Մերձ էր ձեռնարկել ի շինութիւնս այլոց խանութից եւ ի վերայ նոցա կանգնել զընդարձակ դպրոց բարձրադիր՝ տեսարանաւոր եւ օդասուն, եւ ահա Գապաքմեան սկսաւ եւ շարունակեաց որոմնել եւ խարդաւանել, եւս եւ սպառնալ խաղաղութեան ժողովրդեան :

Անցք եւ առիթք պատերազմականք յաւելուին զշփութիւնս, եւ Գապաքմեան ջան կալաւ քաղել զօգուտոյ յանցիցդ ընդ վրէժիընդ-րութեան :

ԳԼՈՒԽ ԻԱ.

ՅԱՂԱԳՍ ԶՈՒԵԼՈՅ ԳԷՈՐԳԱՅ ԵՊՍԻ. Ի ԿՈՍՏԱՆՏՆՈՒՊՈԼԻՍ

ԵՒ ՀՐԱԺԱՐԵԼՈՅ ՅԱՌԱԶՆՈՐԴՈՒԹԵՆԸ

Ապաքէն անցք եւ պէտք պատերազմականք ի միոյ կողմանէ, եւ դրամական անձկութիւն ժողովրդեան ի միւսէ, հարկիցեն զէորդ եպս . դադարեցուցանել առ ժամս զշարունակութիւն չինութեան տօնտուրմայի եւ դպրոցի, մանաւանդ զի հաւաքէին ի ժողովրդենէ

զնպաստ ի պէտու պատերազմական պաշարաց : Իսկ յանհնարիցն իմն էր զադարեցուցանել զԴավաքճեան յորոգայթից եւ ի խարդաւանութեանց, որպիսեօք սպառնայր եւ խաղաղութեան ժողովրդեան, եւ վերիվայր յուղել զջանս իւր եւ զբարեկարգութիւնս : Ոչ կամէր գէորգ Հարուածել զնա իսպատ արտաքին դիւրութեամբք, եւ ոչ տեսանել աչօք իւրավը զիսանդարմունս ներքինս : Մանաւանդ զի ոչ դարգարէին նա եւ Մատթէոս Եսոս . եւ կուսակիցքն, յորս էր Պատրիարքն, ի թելագրելոյ զՓալաքճեան, որ ի պատրաստի էր հանապազօր :

Վասն որոյ այլ իմն ցուցեալ զպատճառս ի միամտութիւն եւ ի հանդարտութիւն ժողովրդեան, եթող զփոխանորդ իւր ի Պրուսա, եւ ինքն չուեաց ի Կ. Պոլիս ի 25ն Օգոստ . (1854) : Կալաւ զբնակութիւն ի տան քեռ իւրոյ ի Կէտիկ-փաշա :

Տեսեալ զկարեւոր պատրաստութիւնն կանխաւ, ի 22ն Սեպտեմբերի ետ զհրաժարագիր իւր առ Ազգ. Վարչութիւն Կեդրոնական (Գերազոյն Ժողով) յԱռաջնորդութենէ Պրուսայու, միանդամայն կոչեաց զիոնանորդն իւր զՊետրոս վարդ. Տէր Ստեփանոսեան՝ պատուիրելով նմա փոխազրել այսր ի կ. Պօլիս զամենայն գոյս եւ զկահս իւր :

Ոչ ընկալաւ Ազգային Վարչութիւն զհբաժարական սորա , առաջարկելով մնալ առժամանակ ինչ աստ ի Կ . Պօլիս , եւ կառավարել զՊրուսա փոխանորդաւ կարգելով յիւրմէ կողմանէ , ուր ուրեմն խնդրեաց սա յԱղդ . Վարչութենէ առաքել ի Պրուսա զո՞ն ի գիմաց Պատրիարքարանի ի փոխանորդ եւ ի կառավարել զվիճակն : Եւ առաքեցաւ կարապետ վարդապետ Պրուսացի ի Միաբանութենէ Արմաշու յՇն Հոկտեմբերի : Պետրոս վարդապետ փութացեալ էր վերառապնաւ ի Կ . Պօլիս :

Պրուսացիք տիբեցան յոյժ ընդ այս : Եւ պատրաստէին զհան-
րագիրս, սպասեալ պարզելոյ ձմեռնային եղանակի, թէպէտ Գէորգ
յաճախ անպատասխանի թողոյր զաղաշագիրս բազմաց, եւ յորդորէր
մնալ ի խաղաղութեան :

qJ0hb hβ.

ՅԱՐԱԳՍ ՊՐՈԽՍՏԱՑՈՒ ԵՒ ԲՆԱԿՉԱՑ ՆՈՐԱ

Պրուսա քաղաք յաշխարհին պատմական Բիւթանիոյ՝ երեսն
թագաւորանիստ մինչեւ յառուրս Ֆարիի Սուլթան Մէհմէտի՝
հաստատեալ է ի հիւսիսային եզեր Փոքուն Ասիոյ՝ առ հիւսիսային
մրտեան յեռնաշղթայի նորա՝ երկայնեալ մինչեւ ցդաշտն։ Գտանի

յաստիճան արեւելեան $26^{\circ} 40''$ եւ ի հիւսիսային լայնութիւն $40^{\circ} 3''$: Բարեբեր է յոյժ, օդասուն, ջրաշատ, պարախզալից եւ այլելից:

Ունի քաղաքն զհնաշէն զաւերակ բերդ հին Հիսար անուամբ ի կողմն արեւմտեան հարաւոյ յառանձին բլրակի, թուրքաբնակ այժմ, առ ստորոտով որոյ բնակին Յոյնք եւ ի Պալըք պազարի, որպէս եւ ի բարձրաւանդակին Տէմիր-Գաբույի: Ի միջավայրի նոցա բնակին Հըբեայք՝ յերկուս բաժանեալ գՅոյնս: Անդ ի Հիսարի է զբօսատեղի ինչ կոչեալ Բունար-Պաշը, որոյ ջուր իրը հոսի այսր ի Մահգենէ (Ջրամբար), որպէս պնդեն եւ ասեն գիտակք, թէպէտ մեք դժուարանամք հաւատալ:

Ի հնուան լեալ են չուրջ քաղաքաւ արուարձանք լի բնակչօք, Ը-շըգլար, Գլզրդլար, եւ այլ անուամբք: Որովք երեւի լինել երբեմն քաղաք ընդարձակ եւ բազմամարդ:

Ըստ մասնեաց վատառողջ է եւ խոնաւ օդ դաշտային մասի քաղաքի, որպէս եւ բարձրադիր գեղջն (արուարձան) Զէֆիրկելերի, յորում են հանքաջերմուկք, որոց ապականեալ ջուրք ոչ գտեալ զգը նացու, ծանրացուցանեն զօդն յամանային եղանակի՝ մինչեւ առթել եւ հաւուց զտենդ, առթեւ ճահճացն կազմելոց ի ջերմկաց, որոց ետ ընթացս Ահմէտ Վէֆիք փաշա յամին 1864-9 եւ մաքրեաց զօդն ըստ բաւականին: Նոյնպէս ի կողմն ջերմկաց Քիւֆիւրբլիյի (Ճծմբաւոր), որում մերձենան տակաւ շինուածք քաղաքի յարեւմտից կուսէ:

Պարունակեն Պրուսա, շրջակայ լերինք եւ դաշտն մեծատարած զայլ եւ այլ հանքս ծծմբոյ, քարից, արծաթոյ, երկաթոյ, եւ այլոց, զորպիսիս ապացուցանեն եւ հանքաջերմուկք: Արհեստագէտք արարդիւնաւորեն հաղիւ զշնչին մասն ի հանքաց, բաց ի ջերմկաց: Հրաբուխային նշանք են յլղիմպեան լերին (Քէշլշ-Թաղ), յորմէ կործանեալ թուրի յունական վանք ինչ որ անդ ի գաղաթան, զուցէ երբեմն կուատուն լեալ, առ որով մնան ցարդ մեծադիր գերեզմանաքարինք (տապանաքարինք): Եւ նշանք այսպիսիք տան կարծիս, զի Պրուսա յաճախ ենթարկեալ է երկրաշարժից, ապա ուրեմն եւ քաղաքային փոփոխութեանց ըստ դրին եւ ըստ տարածութեանց, երբեմն նուազեալ եւ մերթ ընդարձակեալ հանգերձ բնակչօք:

Երբեմն լեալ են անտառք մեծատարածք կաղնի, հացենի, եւ այլ պտղատու ծառովք – ընկուզենի, շագանակենի – ի շրջակայ լերինս, որպէս մնան ցարդ անտառք յլղիմպեան լերին եւ ի հեռաւոր շղթայսն, լի մեծամեծ ծառովք, յորոց հատանեն զիառելափայտս եւ փոխադրեն մերձ ի Զէքիրկէլէր լցեալ ի հոսանս Նիլուֆէր գետոյ առ ի տեղափակել:

Հռչակաւոր են այդիք Տօպու եւ Միսի գիւղօրէից հեռի եղելոց ի Պրուսայէ երկու երկու ժամու ի կողմն արեւմտեան անդը քան զջէքիրէէէիւ: Պօղոս առաքեալ անցեալ է ընդ Միսի եւ յիշատակի ի Գործու առավելոց, առանց յիշելոյ զՊրուսա:

Զարդիս պարունակէ Պրուսա զոռունս առաւել քան զքսան հազար, մինչեւ ցամ Տէառն 1878 էր տուն իրը հնդետասան հազար: Մահմէտականք (Թուրք, Թաթար, Զէրքէզ, Արնաուտ, Ափխազ, Եւայլն) ունին զ15 հազարն տուն, Հայք՝ զ1500, Յոյնք՝ զ1200, Հրեայք՝ զ1000 տուն: Լնուն զմնացեալ թիւս եւրոպացի զաղթականք եւ այլք: Համագումար թիւ բնակչաց անցանէ առաւել քան զութսուն հազար ողիս:

Մեծագոյն մասն արհեստաւորաց է ի հայոց, ապա ի Մահմէտականաց, ապա ի Յունաց, եւ ապա ի Հրէից:

Հայք պարապին, բաց ի պարտիզաց, յայգեաց եւ ի չերամատածութիւնէ, նաև ի հիւմնութիւն, ի նրբաքանդակ եւ ի կոչտ տաղձագործութիւն, ի պղնձագործութիւն, յայլ եւ այլ վաճառականութիւն, յերկաթագործութիւն, ի դարբնութիւն, ի մարմարագործութիւն, ի կօշկակարութիւն, ի նպարավաճառութիւն, յոսկերչութիւն, ի տարազագործութիւն, ի կերպասաղործութիւն, ի թաւարծիագործութիւն, ի սափրիչութիւն, ի լումայափոխութիւն, ի հին եւ նոր գերձակութիւնս, ի ձուլիչութիւն, ի վաճառականութիւնըս ճոթեղինաց, կերպասեղինաց, եւ բրդեղինաց, յայլ եւ այլ մանրավաճառութիւնս, ի կառապանութիւն, ի գինեվաճառութիւն, ի դեղագործութիւն, ի ձեռահիւսս, ի ձիապանութիւն եւ ի բեռնակըրութիւն, ի բաղնեսպանութիւն, ի հնակարկատութիւն, ի հանդերձագուման, ի հացագործութիւն, ի գործս ապակւոյ եւ ի մետաքսագործութիւն: Արհեստագէտ է եւ ստուար մասն կանանց եւ սաղործութիւն: Արհեստագէտ է եւ ստուար մասն կանանց եւ այլ ճիւղք արհեստից ոչ սակաւուց (ծխալաճառ, թղթավաճառ, միջնորդ եւ այլն):

Մահմէտականք պարապին ի մասվաճառութիւնս, ի համետաղործութիւն, ի սափրիչութիւն, յերկարգործութիւն, ի տաւարաբուծութիւն, ի մանրավաճառ պահարեղինաց, ի քարակոփութիւն, (մարմարեալ), ի թելավաճառութիւն բամբակեայ, ի կառապանութիւն, ի բաղնիսպանութիւն, յուղտապանութիւն եւ ջորեպանութիւն, ի փայտահատութիւն, ի թղթավաճառութիւն, ի կահագործութիւն,

ի զինագործութիւն, ի պայտառութիւն, ի շաքարավաճառութիւն, ի վարսաճաշինութիւն եւ այլն: Են արդ եւ նշանաւոր վաճառականք եւ դրամատէրք, գործարանատեարք եւ սեղանաւորք եւ այլն:

Յոյնք պարապին ի նպարավաճառութիւն, յորմնագրութիւն, ի ձիապանութիւն, ի գերձակութիւն, ի ձկնավաճառութիւն, ի պարտէզս, ի ձեռահիւսս ինչ կանացիս եւ ի ձեռարուեստս, ի հացադործութիւն եւ այլն: Ուկն եւ դեղագործս:

Հրեայք պարապին ի թիթեղագործութիւն, ի մանրավաճառութիւն, ի գերձակութիւն եւ յայլ այսպիսի արուեստս մանունս ի սահմանափակ ազգային շրջանակի:

Են բժիշկք ի Հայոց, ի Յունաց, ի Հռէից եւ ի Մահմէտականաց:

Մահմէտականք ունին զարդիս զմեծամեծ վաճառանոցս ատաղձի, շաքարեղինաց եւ սրճեղինաց եւ այլոց: Ունին զըրաղացս եւ ըդհանքաշերմուկս (Քիւքիւրբլիք, իսկի եւ Ենի Գապլընայք, Գայշանարնա, Գարա-Մուսքափա, Սէլվինազ, Զէքիրկէ, Արմուտլու Հիւսնի Կիւզէլ, Խօյնիւ-Թէրահ և այլն): Վաճառականութիւն ցորենոյ և աւլիւրի է ի ձեռս Հայոց, նոյնպէս հանքաշերմուկքն Պօյուկիւզէլ, Քէլի, Ֆալքէզ-Օթէլի եւ այլն: Հայոց էին երբեմն Հիւսնիւկիւզէլ, Սէլվինազ, Երկոքին Քիւքիւրթիւրք:

Գլխաւոր պտուղք պարտիզաց Պրուսայու են շագանակ, ընկոյլ, դեղձ, ինձոր, տանձ, սալոր, տոմպիլ, կեռաս, նուռ, թութ, եւայլք այսպիսիք: Հռչակաւոր է սեր Պրուսայու:

Նահապետական իմն ուղղութեամբ յարատեւեալ Պրուսացւոց դժուարանան ցարդ քաղել զմեծաքանակ օգուտս ի տրից եւ յարդիւնաբերութեանց իւրեանց, ի ծառոյ, ի գինոյ, ի հանքաշերմկաց, յայլ եւ այլ հանքաց, յանտառաց եւ այլոց արհեստագործութեանց իւրեանց, կաղմեալ զմիութիւն, դղբամագլուխ, գգործարանս եւ ըդյարաբերութիւնս ընդ հրապարակաց այլոց քաղաքաց եւ ընդ եւրոպայի:

Ապաքէն հարկ է յաւելուլ, զի ըստ ներկայիս մեկուսի դիրք քաղաքիս, ձախորդութիւնք պատահեալք յայդիս եւ ի շերամատածութիւնս ընդ երկրաշարժին յարուցանեն յաճախ դժուարութիւնս առաջի Պրուսացւոց, սակայն բազմաթիւ եւ բազմատեսակ են նպատաւոր առաւելութիւնք, յորոց հնարաւոր էր յաւէտ շահել հմտութեամբք, յարաբերութեամբք, փործառութեամբք եւ ընկերութեամբք յորպիսիս տկարանան հին բնակիչք Պրուսայու եւ տակաւ գօրանան նորեկ Մահմէտականք:

Ունիմք գրել առանձին զգաղթականութենէ Հայոց Պրուսայու, ևթէ Տէր յաջողեսցէ:

ՔԼՈՒԽԻ ԻԳ.

ՅԱՂԱԳՍ ԵՐԿՐՄՇԱՐԺԻՑ ՊՐՈՒՍԱՅՈՒ

Յետ համառօտելոյ զՊրուսայէ եւ զբնակչաց նորա զտեղեկութիւնս կարեւորս, գամք ահա ի նկարագիր աղէտալի անցից երկրաշարժից:

Յաւուրն հետէ յամսեանն Փետրվարի 1855 թուականի Փրկչի թանձր մառախուղ եւ անձրեւ թեթեւ իր ցողաձեւ պաշարէր զՊրուսայիւ, որպէս էր եւ ի 16ն նոյն ամսոյ յաւուր չորեքշարթույն յերկրորդում եօթնեկի Մեծի Պահոց: Այր իւրաքանչիւր եւ կին ըլրաղեալ էր ի գործ եւ ի պէտո իւր: Եւ ահա զինի միջօրէին զինն ժամու՝ սկսաւ ցնցումն երկրի՝ տեւեալ երկվայրկեանս ինչ՝ ի հարաւոյ ի հիւսիսի: Զինի միոյ քառորդի կրկնեաց երկրաշարժն ահա զին գզրդմամբ եւ որոտածայն արձագանքեալ, որ եւ տեւեաց իրրտասն երկվայրկեան եւ զաղեցաւ խառն ցնցմամբ եւ թօթափելով: Ի նմին ժամու սաստկագոյնս ցնցեալ է եւ ի կ. Պոլիս:

Անդ էր տեսանել զաղէտալի հետեւանս երկրաշարժի, զաղմուկ, զողբ, զկոծ եւ զիսուճապ տաղնապի եւ փախստեան բնակչաց քաղաքին:

Որք վերադարձեալ էին ի տունս, ի խանութս եւ ի զբաղմունս իւրեանց յետ առաջին ցնցման, պաշարեալ յահ եւ յերկիւղ, յերկըրորդեին երկրաշարժի աղէտալոյ սկսան փախչիւ ի բակս, ի պարտէզու եւ ի բացօթեալս, անկեալ ի տագնապ մեծ եւ ի գողումն. Հոռոշին արտասուք յաչաց բազմաց, ողբային աղիսորմ եւ կոծէին, կարդային զօգնութիւն երկնից: Արք փութեալին սրբնթաց ի բնակարդացային զօգնութիւն ընտանեացն, ծնողք գիմէին ի գողոցս եւ ի փողոցս առ ի գտանել եւ փրկել զորդիս իւրեանց: Ազգ իւրաքանչիւր եւ բնակիչ կրէր զսարսուռ եւ զիշտոս զառնագինս:

Բնդ որոտածայն արձագանից երկրաշարժից՝ լսելի լինէին դըղրդիւնք անկանելոց ասպառաժից ի յերանց յոմանց տեղեաց, մեծաշառաչ կործանմունք տանց, մեծամեծ եւ հոչակաւոր մզկիթաց, քարուկիր շինութեանց՝ բաղանեաց, խանից (օթեւանի), մթերանոց, որմոց, մինարէից եւ այլոց եւ այլոց:

Յերկրորդ ցնցման անկան մասն ինչ ի հարաւային որմոյ Ս.
Պօղոսեան Վարժարանի կցելոյ մեծի ներքին ճանապարհի եկեղեց-
ւոյ Հայոց, եւ զի ոչ էին տակաւին դպրոցք արձակեալ, եւ երկսեռ
մանկունք մնացին ի դպրոցս, համբաւ աղէիսարչ տարածեցաւ ի
Հայս եւ յաւել զիսուճապ տագնտապի եւ շփոթից Հայոց ընդ մեծի
վրդովմանց եւ ողբից :

Յաճախէաք եւ մեք ի Պօղոսեան վարժարան, եւ յաւաջին ցլնց-
ման փութացաք փախչել ի բակս եկեղեցւոյ եւ ի բացօթեայս ի
դպրոցաց, որք մերձաւորագոյն եւ գրեաթէ կից էին միմեանց, եւ
կառավարիչք, մանաւանդ Ստեփան վարժապետ թուլումճեան, ան-
փորձութեամբ իմն ի նորոյ ամփոփեցին զմանկունս ի դպրոցս, եւ
ի ծունկս անկեալ ետուն մեղ երդել զՏէր Ողորմեա, մինչ առ ի ա-
պահովել զմանկունս ի վտանգից այլ եւ այլից՝ դիւրագոյն եւ հարկ
էր ամփոփել ի հիւսիսակողմն յընդարձակ պարտիզի դպրոցաց առ
եղերքն ձորոյ: Եւ ահա յերկրորդեին ցնցման առաւել ուժդին եւ եր-
կարատեւ, յորժամ անկաւ մասն ինչ յորմոյ մեծի վարժատան, անդ,
ուր գնէաք զսակառս կերակրոց մերոց, գրեաթէ խափանեցան անցք
մեծի դրան շինւածոյ՝ ի ներքուստ, եւ մեք առխարխափ ի մթու-
թեան փոշւոյ եւ ի սարսափման՝ բարձեալ զողրս, զաղաղակս եւ ըդ-
վայնասունս, դիմեցաք ի դրունս, ոմանք ի հարաւային դուռն փո-
քըր՝ որ հանէր ի ճանապարհ եւ ի բակ եկեղեցւոյ, եւ ոմանք յա-
րեւելեան դուռն մեծ, որ էր կրկին՝ բաց ի մեծ դրանէ բակի՝ ընդ
որ երթեւեկէին մանկունք Ծաղկոցի եւ Վարժատան, եւ ներքին դու-
ռն մեծ ի ներքուստ խափանեալ իմն էր աւերակօք վկուզեալ որ-
մոյ, եւ բազումք անդիտակցարար խոյս եւ զրոհ տուեալ ի փոքու-
ծակէ անցանէին ընդ վլատակս եւ ելանէին արտաքս ի վարժարա-
նէ: Մանուկ մի գտանէր ի վլատակօք, եւ Օննիկ էր անուն նորա,
ութամեայ եւ որդի մեծի մօրաքեռ իմոյ Պէնկպատէի, որ եւ այս
համբաւ աղեխարչ դառնացոյց զծնողս, եւ դիմեալ ողբովք եւ աղա-
զակօք խնդրէին զորդիս իւրեանց, մինչեւ յետ երկուց ժամուց
յայնի եղեւ թէ ո՛ էր զոհն, ըստ ասելոյ իմում, եւ առանց ունկն
տալոյ յաճախութեան ցնցմանց՝ հայր եւ աղգականք մանկան սկսան
որոնել ընդ վլատակօք զմանուկն Օննիկ, զոր հնար էր աղատել ընդ
փոյթ՝ եթէ զիտէին զտեղին դիւրագոյն՝ յորում անկեալ էր, մինչ